

**Հայ Աւետարանական Ա. Եկեղեցու
Ամառնային Ճամբարի Համաձայնութիւն**

Ամառնային ճամբարի առաջնորդները իրենց լաւագոյնը պիտի ընեն ու հսկեն իրենց յանձնուած պզտիկներուն ամեն ատեն: Եկեղեցին կ'ապահովէ քաղաքացիական պատասխանատուութիւն իր սահմաններուն մէջ:

Եկեղեցին ու իր ներկայացուցիչները ու ծառայողները պատասխանատու չեն բռներ երբ որեւէ բան պատահի (արկած կամ ուրիշ գէշ պատահար) իմ զաւակիս:

Կ'արտօնեմ ամառնային առաջնորդներու կազմին որ իրաւունք ունենան բժշկական հոգատարութեան դիմելու արկածի ժամանակ:

Կ'արտօնեմ առաջնորդներուն որ իրաւունք ունենան արեւարգել քրէմ քսեն իմ զաւակիս երբ պէտք է: Պզտիկներ երբ կը կորսնցնեն իրենց իրերը, ճամբարը պատասխանատու չէ փոխարինելու զանոնք:

Կ'ուզենք ձեր հաւանութիւնը ունենալ հետեւիս գործունէութիւններու նկատմամբ:

- | | | |
|---|----------|-----------|
| 1- Պզտիկս լողալու մասնակցի | Յօժար եմ | Յօժար չեմ |
| 2- Պզտիկս միօրեայ պտոյտին մասնակցի | Յօժար եմ | Յօժար չեմ |
| 3- Պզտիկս կիրակի օրուայ հանդէսին մասնակցի | Յօժար եմ | Յօժար չեմ |

**First Armenian Evangelical Church
Parent Permission Form**

The day camp leaders will do their best to oversee the kids assigned to them at all times. The church has civil responsibility insurance in the church ground.

I agree to indemnify and hold harmless First Armenian Evangelical Church, its representatives and counselors, from any and all claims, including accidents arising from or relating to my child's participation in this VBS event.

I further allow the VBS team to pursue medical services in case of an accident.

I also allow the leaders to apply sunscreen to my kids when necessary.

VBS team does not take responsibility for your child's lost or damaged belongings.

We would like to ask your agreement in the following activities:

- | | | |
|---|---------|---------------|
| 1- My child to participate in swimming | I agree | I don't agree |
| 2- My child to participate in one day picnic | I agree | I don't agree |
| 3- My child to participate in the closing program on Sunday | I agree | I don't agree |

Child's name: _____

(if more than one registered, please include all names)

Parent/Legal Guardian signature : _____

Date signed : _____